

Պ Ա Պ Ի Ն Բ Ե Գ Հ Ա Ն Բ Ա Կ Ա Ն Բ .

Եւրոպացւոց լրագիրները հարկաւ երկար տաեն լի պիտի լինէին զանազան խորհրդածութիւններով պապին ընդհանրականին վըրայ. հարկ չէ ըսել որ ամէնն ալ կպախարակեն կպարսաւեն ու կչերքեն այն կոնդակը՝ որչափ որ կրնան. միայն թէ ոմանք չափազանց թոյլ կերպով, շատն ալ գուցէ չափազանց խիստ կերպով. Մենք մեր ընթերցողաց հասկըցողութեանը յարմարելով Դերմանիոյ օրագրաց մէկուն խօսքերը, առաջ անոնք թարգմանեմք այս տեղ, որ տեսնուի թէ այս պապը ինչ կերպով իւր աթոռը նստաւ եւ մինչեւ ցայժմ ինչպէս ըրաւ կառավարութիւնը. յետոյ ուրիշ աւելի ճիշդեւ աւելի զօրաւոր քննութիւն մը կամ հերքում մը կհրատարակեմք՝ գաղղիարէն օրագրէ մը առնելով. Դերմանացւոյն ըսածն այս է.

«Այս ընդհանրականը կատարեալ յայտարարութիւն պատերազմի է ընդդէմ այժմու մարդկային ընկերութեան, վասն զի նորա հիմնական սկզբունքները կնզովէ ու կդատապարտէ իբրեւ մեզանչական եւ անաստուծեան սկզբունքը: Շատ մարդիկ զարմանալով կհարցընեն իրենք իրենց. միթէ այս այն Պիոս Թ չէ արդեօք որ 17 կամ 18 տարի առաջ իտալիոյ յոյսը եւ չուոմայ կուռքն էր. այս այն մարդը չէ որ կարոլոս Ալբերտ թագաւորը քանի որ սորա ազատամտութիւնը կտեսնէր՝ քունը աչքէն կտրած էր: Արդեօք այս այն Պիոս Թ չէ որոյ համար փառաւոր երգ մը շինուած էր, եւ ամենայն հայրենասէր իտալացւոց բերնէն կլսուէր: Այս այն պան է արդեօք որ Մէթթէոնիքի աչքին առջեւը կասկածելի էր, եւ նորա հրամանաւը չորս դին լրտեսներով լցուած էին: Այն Պիոսն է սա արդեօք, որոյ կառքը տեղ մը ելած ժամանակը ամէն անդամ ժո-

ղովուրդը ուրախութեամբ չորս դին կժողվուէր: «Սրբազան Հայր, կանչեց անգամ մը այնպիսի ատեն, յունուարի 2-ին, երիտասարդին մէկը՝ շիտակ պապին կառքին դռնէն ներս. եթէ ձեր հանգստութիւնը կուզէք, ճիզուիթները քշեցէք. եւ եթէ գուք այդ բանն ընել չէք կրնար, ձեր տեղը մենք կընեմք»: Պապը այսքան միայն պատասխանեց «Կամաց». եւ ձեռքը իւր բերնին առջեւը դրաւ:

«Խոկ այժմ նոյն պապը, որ ատենով Հռոմայեցւոց սահմանագրութիւն տուեր էր, նոյն պապը այս ընդհանրականը գրեր է...»

«Կըսեն ոմանք որ իբր թէ պապին մտածութեանցը եւ բռնած ճամբուն փոփոխութեան պատճառ եղեր են իւր Ռոսսի ոստիկանին սպանութիւնը, խուզութեան արհաւիրքը, եւ իրեն կայէթա փախչիլ: Հոգեբանական տեսութեամբ կարելի չէ ըսել թէ այդ բաները անհիմն են, վասն զի մեծամեծ փորձանքներ երբեմն մարդուս խելքը այնպէս կայլափոխեն որ կարծես թէ առաջին մարդը չէ: Այսպիսի օրինակներ կտեսնեմք ոչ միայն պատմութեան մէջ երեւելի մարդկանց վրայ, այլ եւ հասարակ սոսկական մարդկանց մէջ. բայց այս բանս ամենեւին կարելի չէ Պիոս Թ-ին համար ըսել:»

«Այն միջոցին որ նա իւր աղատամտութեամբը փառաւոր յաղթանակներ կկատարէր, երբեմն այնպիսի սկզբունքներ կյայտնէր որ այն ժամանակն ալ հեռատես մարդիկ կըսէին թէ «Այս պապէն մարդկային ազգի յառաջադիմութեանը համար բան մը յուսալ կարելի չէ»: Պիոս Թ այնպիսի բնութեան մը տէր էր որ միջին գարու եւ այժմու գաղափարներուն մէջ կտատանէր. իսկ կրօնական սկզբանց կողմանէ ոչ երբէք այն խաղաղասէր հոգին ունեցեր է՝ զոր Փրկիչն

աշխարհի պատուիրած է իւր աշակերտացը ըսելով. «Սիրեցէք զմիմեանս» : Այս խօսքիս ապացոյց թող լինի այն ատենախօսութիւնը՝ որ ըրաւ 1847-ին : Այն շրջաբերականին մէջ այս խօսքս ըսուած է բառ առ բառ . «Դեռ շատ ատեն չէ — եւ ես այս բանս սոսկալով կյիշեմ — մարդիկ գտնուեցան որ մեր անունը եւ առաքելական աստիճանը անարգեցին՝ այնպէս ձեւացնելով որ իբր թէ մենք ալ մասնակից եմք իրենց յիմարութեանը , եւ յորդորիչ եմք իրենց ամբարշտական կարծեացը : Նոքա տեսնելով մէկ քանի կարգադրութիւններ որ եկեղեցական նահանգաց քաղաքական բարեկարգութեանը համար եղան , եւ որոց մէջ ամենեւին հաւատոյ գէմ բան չկար , խելքերնին փչեց անկից մակաբերելու որ իբր թէ մենք հաւասար աչքով կնայիմք ամէն տեսակ կարդի մարդկանց վրայ . որ իբր թէ մենք ոչ միայն եկեղեցւոյ որդիքը , այլ եւ օտարները՝ որքան ալ հեռու կեցած լինին կաթոլիկ եկեղեցին՝ յաւիտենական կենաց մասնակից լինելու կարողացողներուն կարդը կդնեմք : Այնչափ կոսոկամք մենք այս խօսքէն որ չըդիտեմք թէ ինչպէս բացատրեմք մեր զը-

զուանիքը այսպիսի ծանր նախատինքէ որ կը նեն մեզի » : Ի՞նչ սարսափելի յանցանք է եղեր մտածելը թէ Պիոս Թ յաւիտենական կենաց ժառանգորդ կճանչնայ նաեւ կաթոլիկ չեղողները : Գիտուն մարդուն մէկը այս խօսքերը կարդալով ըսած է օրագրի մը մէջ ամենայն իրաւամբ . «Այն մարդն որ հաւատոյ կողմանէ խաւարային նախապաշարման տեղիք կուտայ , քաղաքականութեան մէջ եւս չկրնար ոչ միայն ազատօրէն գործել , այլ եւ ոչ ազատական մտածութիւն ունենալ » : Այս խօսքերը բոլորովին արդարացան . վասն զի տարիէ մը եաքը Պիոս Թ կատաղի թշնամի երեւցաւ ամենայն քաղաքական յաւածագիրութեան , եւ վերոյիշեալ ատենախօսութեան մէջ յիշուած կարդադրութիւնները՝ որ ինքը ամենահարկաւոր ճանչցած էր , եւ ըրած էր իւր երկրին քաղաքական բարեկարգութեանը համար , գատապարտեց իբրեւ յեղափոխական նորասիրութիւններ , եւ պապական իշխանութեան նորէն հաստատուելէն ետքը ոչնչացուց : Անոր համար ալէ որ պապին տէրութեան մէջ ուրիշ ամէն ժամանակներէ աւելի շատցեր են աղքատներ , ծոյլեր , անըզգամներ , անպիտաններ եւ աւազակներ » :

ԱԶԳՈՅԻՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ

ԹԻՖԼԻԶ.

Աշխարհիս մէջ երեկ կան այնպիսի քաղաքներ՝ ուր Հայք իրենց բազմարդութեանը հետ ամեն տեսակ ճոխութեամբ ետ չեն մնար ոչ մեկ ազգէ , անոնց մէջ նախադաս համարելու և Թիֆլիզը՝ Ռուսաստանի Կովկասեան բաժնին մէջ , ինչպէս Կոստանդնուպոլիսը Տաճկաստանի մէջ :

Թիֆլիզ քեւ ի սկզբանէ երեւելի քաղաք մը եղաւ . իւր կեղրոնական տեղւոյն զրութեամբը , բայց այս վերջին դարուս մէջ այնպէս աճեցաւ եւ գօրացաւ որ նորա ամսական քայլափոխը ուրիշ քաղաքաց տարեկանեն աւելի և . եւ ինչպէս կզրէ Թոփորով ռասումնապետը , Թիֆլիզը կամի ոչք տարուե տարի կամ ամսէ ամիս , այլ օրէ օր եւ ժամէ ժամ :

Այս քաղաքիս բերդին շինուրիւնը եղեր և 379 բուականին , եւ ինչպէս կզրեն Վրաց պատմագիրները՝ Ալիսրանկ եւ Վախուշը , 455 բուականին ալ , երբ Վրաց բւեշլոր Վախրանկ Գուրզաւալան տիրապետոց Մնկրելի եւ Ապիագի երկիրներուն՝ շինեց այս քաղաքը : Աշխարհագրական դրութիւնն և 41° աստիճան եւ 4' հիւսիսային լայնութեան , 62° եւ 30' արևելեան երկայնութեան : Անունը առած է այն տաք ջերմուկներէն որ ցայսօր կան , վասն զի Տիֆլիշ կամ Թիֆլիշ տաք (ջուր) լսել է վրացերէն , եւ Հայք աւկլց առած՝ կանուանին Տիֆլիս : Քաղաքիս տեղուոյն յարմարութիւնը եւ հիմնարկութեան ժամանակը պատճառ . եղան